Տարագրութիւն Պատուական

ՕՐԱԳԻՐ

Հայրապետական Բանասիրական եւ Ընկերական.

ՏԱՐԻՔ Ը. ԹԻՒ 99. ՉԱՐԵՒՈՒԹԵԱՆ. ՕԳՈՍՏՈՍ 14 ՕԳՈՍՏՈՍ 1842

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ

5–9 Օգոստոս։

Ընացած շաբաթ Ե. Դուռը մեծ խորհուրդ մը եղաւ Ասորիստանի գործերն համար. բայց ինչ որոշումնք ըլլալը չհամցուեցաւ. նոյն իրիկունը կառավարութիւնը պէտք էր խրկէր Ջէլեթ շոգենաւը Սերասկէր փաշային հարկաւոր ծանօթութիւններ տալու համար։

Իսկ Պարսկաստանի վէճին ինչպես ըլլալը դեռ յայտնի չէ։ Թրապիզոնէն եկած շոգենաւը լուր մը չի թերաւ Պարսկաստանէն. միայն Դաւրէժի նամակները յուլիս 9 թիւով, կըծանուցանեն թէ Պարսից շահը արդէն ղրկած կերեւայ իր բոած պատերազմի ձեռնարկութիւնէն։

Երէկ Ա. Հափտաւ Բէյը իր պալատականները, և Ինգլ. փաշային ու Ա. օպէրանէի Ա. Հէհէմէտ Բէյ փաշային ընկերութեանը պէյօղլուի դերեզմանատունը գնաց, ուր հիմնարկութիւն եղաւ մէկ մեծ հիւանդանոցի մը, որ պիտի շինի ազքունի պահպանն զօրաց համար։

— Ընացած երէքշաբթի գաղղիացոց դեսպանը պարոն տը Պուրգուէնէ, Հռոմայն կոչուած ազքունի պալատը երթալով Ա. Հափտաւ Բէյին ներկայացուց իր տէրութեան խրկած յայտարարական նամակները Ա. Հէհէմէտ Բէյի դուքսին մահուանը համար։ Ասոր վրայ Ա. Հափտաւութիւնը մեծ մարդասիրութեամբ ընդունելով գնաց, յայտնեց անոր իր ցաւակցութիւնը։ Ասոր վրայ Նոյնպէս կըհաւատացին ինքզինքին հովին փչելուն։ Ասիկա ալ ուրախացուց զինքը։

էֆէնտին ազքունի դիւանին առաջին թարգմանը հոն տեղ ներկայ կըգտնուէին։

— Կհմէտ աղան Փափուճի պաշի, և Ասունայի նախկին մուհասըլը, վեճերնէ նաղդի անուանեցաւ։

— Ասօր անդղեացոց դեսպանը խորհուրդ մը ըրաւ Սարիմ էֆէնտիին հետ, առուտուրի դաշնադրութեան մը համար մը յօդուածներուն դժուարութեանցը համար։

— Գաղղիացոց դեսպանը, վերջին շոգենաւով Պապղայէն ընդունած հրամանին համեմատ, շաբաթական դիպուկ մը պիտի խնայրնէ բոլոր գաղութներուն՝ որ ջոյս ամիս սուզ բանին յունիս 1 ին հանդիպած Օռլեանի դուքսին ազէտալի մահուանը պատճառով։ Ընդդեացոց դեսպանը արդէն ինքնայօժար կամօք սա բանը ըրած է։

— Ընացած ուրբաթ իրիկուն անդղեացոց դեսպանը անդղիական պատերազմի շոգենաւով մերձակայ կղզինները գնաց, որ տեսնայ նոր քարանդհնա շինելու տեղը. կըհաստատուն թէ յիշեալ դեսպանը քննեց որ ան տեղը քարանդհնա շինելու համար գէնները–պաղէհներին պէս յարմարութիւն չունի։

— Սամի փաշան՝ որ անցածները եղիպտական կառավարութեանը կոմին պաշտօնով կոստանդնու. պօլիս իրկըւեցաւ, այժմ կըպատրաստուի Ընդհանդիպա գառնալու։

— Ընացած չորեքշաբթի Աւստայ դեսպանը Վ. Ռիխօֆ, և իր առաջին թարգմանը Հանչէրլի պէյը իրենց նախաճաշիկը արտաքին գործոց պաշտօնատար Սարիմ էֆէնտիին ամարանոցը երին։

Նախաճաշիկէն ետև երկար խորհուրդ մը եղաւ, որն որ ինչպէս կըկարծըւի Պարսկաստանի և Յունաստանի գործքերուն համար էր։

— Երեկ չէ առջի օրը Սիւրէյ էմինին Կոստանդնուպօլսէն Լեսկիւտար անցաւ, ուրկէց ճամբայ պիտի ելլայ եկող երկուշաբթի։ Սուլթան Մահմուտի առջի կնիկներէն մէկնայ՝ որ Սայիտ փաշայի մեռած ընտջը մայրն է, պիտի մեկնի Արեքքէ ուխտի երթալու. արդէն բոլոր իր մարդոցը հետ Լեսկիւտար անցած է յունիսի Պահրի շոգենաւով։ Ընքանը դեռ տեսնուած չէր։

— Նիշան նախկին կառավարիչ Ռզեթ փաշան Ընկալըխ պիտի երթայ, որուն կառավարիչ անուանած է Նորին Ա. Հափտաւութեան հրամանովը։

ԵԳԻՊՏՈՍ

Ալէքսանդրիա, 24 Յուլիս։

Կառավարութեան գործքերուն մէջ ամենևին փոփոխութիւն մը չի պատահեցաւ, այլ ամէն բան իր առջի վիճակին մէջն է։ Ա. Ե. Արհէմէտ Ալի փաշան մեծ փութով հոգ կըտանի միշտ քաղաքական բարեկարգութեանը։ Սախտ փաշան որ մեծ եռանդով կըվարէ իր ծովապետութեան պաշտօնը, վաղը կըմեկնի հոկէց. որ պիտի երթայ ժուռ գայ Ռգիպտոսի քանի մը տեղւանքը քննելու։

Նէիլ շոգենաւը՝ որուն համար կըսէին թէ մօտերս պիտի մեկնի մէկ պաշտօնով մը ոյն որ գիտցըւած

ԲՆՆԱԲԱՐԱԿԱՆՔ

Օգտակար Ճամբորդութիւն պիշերույին։

Հիմակուան օդագնաց նաւարկութեան վիճակին վրայ բաւականին չափ ճիշդ գաղափար մը կըրնայ ունենար մէկը, իմանալով թէ ինչ պիտի ըլլար ջուրի վրայի սովորական նաւարկութիւնը եթէ որ գիտնայինք չինել ատանկ լաստեր (սալ) որ կարող ըլլայ ապահովութեամբ ծփիլ ջուրին վրայ, բայց առանց հնարք մը գիտնալու մեր ուզածին պէս ուղղելու զանի։ Այսպէս է որ ատանկ անհատար մեքենաներով ալ թերևս կրնայինք շահաւոր ճամբորդութիւններ ընել ջուրի վրայ թէ որ ուրիշ նպաստ մը չունենայինք։ Օրինակի համար՝ լիճ մը կամ ծովու նեղուց մը անցնելու, հիմիկ պիտի համարէինք նաիլ լաստին վրայ, սպասել յարդող հովի մը և թող տալ որ մեզ քշէ տանի մեր ուզած տեղը։ Ընկարելի բան չէ որ մարդիկ թիակն ու առագաստը չի հնարած՝ խել մը ատեն գործածած ըլլան ծառերու կոճղները, որոնց վրայ նստած կըհաւատային ինքզինքնին հովին փչելուն։ Ընսանկ է քանի մը ջրային ճապուկ կենդանիներուն ճարտարութիւնն ալ, որոնք առանց աշխատութիւն ընելու հարկաւոր գործարաններէ ղուրկ ըլլալով, ծովու մակերևոյթին վրայ կըկենան, ուր հովը ու հոսանքները մէկ տեղէն մէկալ տեղը կըտանին զիրենք։ Ըրման ատոր պէս իմանալու է օդապարիկ գունտերն ալ, որոնք թէև անկատար՝ բայց մեծ ու աւելի գիրազանցութիւն մը կընծայեն՝ քան ղվերի վրայ ըրուած լաստերը. այսինքն՝ թէև չենք գտեր հնարքը մեր ուզած տեղը շուռ ելլելու տանելու կանոնք, այսու ամենայնիւ մէջի նաւախիճին (գաֆրային) մէկ մասը պարպելով կրնանք բարձրացընել, և կալին ալ մէկ մասը դուրս թափելով՝ կրնանք վար իջեցընել։ Ասով հետև շատ անգամ կըպատահի որ զանազան հովեր կըգտնվին մէնոլորտին զանազան բարձրութեանցը մէջ, հնար է ան ատենը փորձ փորձել բարձրացընելու և վար իջեցընելու մեքենան մինչև որ հասնի հովու հոսանքի մը (ախնիթը) որ տանի զանի ուզված շիտակութիւնը։ Շիտակը՝ ատոր չի գիտցըվիր գտնալ միշտ ատանկ հողմոյ հոսանքներ, բայց գոնե գտնալն ալ՝ բաղդի քիչ յաջողված մը չէ։ Ասոր օդային նաւարկութիւնը իր հիմակուան վիճակին մէջ ալ, ուր բոլորովին հովին իշխանութեանը տակէ, շատոնց կըրնար մարդուս հեռաւոր հաղորդակցութեանը ծառայել։

Կըթուի թէ հասկըցեր էին ասիկա անգղիացի օդագնացները, և մանաւանդ անուանի պարոն Կոռինը, որ չանգրով աշխատեցաւ այս տեսակ ճամբորդութեան, գովութեան արժանի երկայնմտութեամբ։ Հանկարծ երբ իրեն շատ նմանողներ գտնար, և քիչ մը մէկ դի թողլէին մտացածին գործառնութիւնները գունտին կառավարութեանը մէջ, միայն օգուտ գտնալու համար Ա՛օնկօլֆիէին (*)պարզ դիւտէն։ Ասատի կըկարծենք որ առանց օդտի և առանց զուարճութեան չի կարդացվի պիտի մանրամասն պատմութիւն մը պարոն Կոռինին պինտ գեղեցիկ ճամբորդութիւններուն մէկուն վրայ որ ըրաւ 1836ին Հիւսուայէն Կերմանիա երթալու։

Այս ճամբորդութիւնը որ իրը 200 փարսախի չափ է, մինչև հիմակ մարդոց ըրած պինտ երկարն է ատանկ նոր

(*)Ա՛օնկօլֆիէ. օդապարիկ գունտը 1783ին հնարող գաղղիացի մըն է։

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Երեւան, 12 Յունիս,

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ

Ինչպէս յայտնի է, Հայկական Պատմական Հողամասի հարցը վերջին ժամանակներս նորից սկսել է զբաղեցնել հասարակական կարծիքը։ Այդ հարցի մասին մեր մամուլի մէջ տեղ գտած յօդուածներից մէկում կարդում ենք հետեւեալ տողերը։

Հայկական Պատմական Հողամասի հարցը, որ մեր ազգի համար մեծ նշանակութիւն ունի, ներկայ ժամանակներում նոր կեանք է ստացել։ Ինչպէս յայտնի է, Հայկական Պատմական Հողամասը կազմում է 380 քառակուսի վերստ տարածութիւն։ Այդ հողամասի մէջ մտնում են Ալաշկերտի գաւառի մեծ մասը, Կարսի գաւառի հարաւային մասը, Սուրմալուի գաւառի հիւսիսային մասը, Նախիջեւանի գաւառի հիւսիսային մասը եւ Երեւանի գաւառի հիւսիսային մասը։ Ընդհանուր հաշուով այդ հողամասի մէջ կան 51 գիւղեր, 33 խուտորներ, 3600 ծխեր եւ 380 աշխարհագրական կէտեր։ Այդ հողամասի մէջ կան նաեւ Ջուղայի հին գերեզմանատունը, Նախիջեւանի հին գերեզմանատունը, Ալաշկերտի հին գերեզմանատունը եւ Կարսի հին գերեզմանատունը։ Այդ գերեզմանատներում կան հայ մեծ մարդկանց գերեզմանները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին թագաւորների պալատների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին եկեղեցիների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին դամբարանների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին ամրոցների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին կամուրջների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին ճանապարհների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին ջրանցքների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին ջրհորների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին ջրաղացների աւերակները։ Այդ հողամասի մէջ կան նաեւ հայ հին ջրհոր

սատուններըը ուր տէղ հաստատել պէտք է երբ որ սա օգապարիկ գունտով ճամբորդութիւն ընելը սկըսվի նէ ։

Դիւրին եղանակ 48 ժամու մէջ աղցան (սալաթա) ձեռք բերելու ։

Ո՛ւռ քիչ մը հաղարի (մօրուլի) սերմ ու դինիի ոգւոյ մէջ դիր, տասներկու ժամ թող մնայ հոն. ետքը ցանէ անանկ հոգի վրայ որ ապահնի աղբով և չի մարած կրով (քիլեհով) խառնուած ըլլայ, ու յաճախ ջուր տուր։ Տասնօրեայ ատեն մը անցնելէն ետքը կրնաս կարծր հաղարը ու աղցան ընել։ Կայ գիտնալ պէտք է որ ալկեստական միջոցներով շուտ բուսած տունկը՝ շատ քիչ կըդիմանայ, ու պաղը և սաստիկ հովը կըվնասէ անոր ։

((Օրագ · ի Հնեակի ։)

Ընտիճանք բարեխառնութեան Օ.միւռնիոյ, դիտած՝ ի միջօրէի և եղեալ ըստ յաջորդման Ֆոմուրի ։

		ի տուերի ։	Յարևու
Երբաթ	7 օգոստոս	+ 22¾ աստիճան	30½ աս.
Հ՚աբաթ	8 „	+ 23½ „	32½ „
Կիւրակէ	9 „	+ 22½ „	34¾ „
Երկուշաբաթի	10 „	+ 22¼ „	35½ „
Երիքշաբաթի	11 „	+ 22¼ „	31 „
Չորեքշաբաթի	12 „	+ 21 „	31¾ „
Հինգշաբաթի	13 „	+ 20 „	33½ „

ԱՄԵՐԻԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԳԱՂԳԻՒ

Մարսիլիա, 30 Յուլիս ։

Բամպակ ։ Խիստ քիչ գործառնութիւններ կըլլան միշտ, մանաւանդ ի զիլիրու տեսակներէն, որոնց գիները ցած են ու չեն ուզվիր · սա շաբթվան եղած ծախքերը հետևեալներն են ։

12 պալեա Թրքաղաձ 75 ֆ · 0 | 0ին 3 ըսքօնիով ։
25 „ միջակ · 80 „ „ 15 „
104 „ „ Լատանայի 56 „ „ 2 „
40 „ „ Սափլուզի 62½ „ „ 4 „

Ընթիւն ։ Գիներուն նոր փոփոխութիւն մը չեղաւ, 10 էն մինչև 11 ½ ֆռանք կէս քիլօկրամը կըծախուի ըստ տեսակին ։

Թիֆթիք ։ Ծուռ է, թէպէտև շատ ապրանք չի կայ· Ընդհոյ տեսակը՝ 2 ½ ֆռանք կէս քիլօկրամ գիս բաւական է ։

Յուսամ ։ Սախտ առնող շատ կայ, բայց ապրանք ունեցողները չեն ուզեր վաճառելու, յուսալով թէ ալ աւելի պիտի բարձրանան գիները· որով հետև Եդիպտոսի գիները կըծանուցանեն թէ սեզոնի հունձը սա տարի խիստ քիչ է ։ Հիմակուան արժողութիւնը պատասո ապրանքին 56 ½ ֆռանք է հարուր քիլօկրամը (80 օխան) · նոր տարիին առջի իրիք ամսուան մէջը աւանդելու պայմանով 53 ֆռանքի ծախուեցաւ ։

Կոտաւատ ։ Կուզվի · Ալ ծովու ապրանքին արժողութիւնը՝ 33 ֆռանք է հարուր քիլօկրամը · Ընտ-

տոլուինը՝ 34–35 · և Րումելիինը՝ 36 ֆռանք · երևմնուքը լաւ է ։

Ասեղաքս ։ Ար և նոյն վիճակի մէջ են գիները, ինչպէս որ ծանուցեր ենք մեր վերջի թիւովը · այսուամենայնիւ սա շաբաթ 120 պալեա ծախուեցաւ զանազան տեսակներէն ։

Չէթ ։ Ընդհակառակ գործառնութիւնները կըլլան զանազան գիներով, ապրանքին աւանդելու ատենին համեմատ ։ պատրաստ ձէթը Ընտոլուի՝ 125 ½ ֆռանք ծախուեցաւ է քիլօլիթրան (75 օխան) ։

ՏԱՇԿԱՆՏԱՆ

Օմիւռնիա, 14 Օգոստոս ։

Ընտուտունիա գրեթէ միշտ մի և նոյն թուլութեան մէջ է · բայց կըյուսացուի թէ քիչ օրվան մէջ մէկ փոփոխութիւն մը կընդունի · որովհետև հասարակօրէն ամէն տարի սա տեսնելս առուտուրները քիչ կամ շատ կըշարժին քանդի զանազան ապրանքներու նոր հունձերը կըսկըսին գալ դուրս գալէն ։

Բամպակ ։ Միշտ թուլ է ու գիներուն նոր փոփոխութիւն մը չեղաւ ։

Սոպուձա՝	215–220
Գըզքալաձ՝	210–212
Խասապա ծեծած՝	215–220
Պայընտըր՝	185–190

Ասեղաքս ։ Ընշարժութեան մէջ է · Պրուսայինը՝ 248–293 ղուռուշ է ՔԷՖԷն ըստ տեսակին Պալեամ պօլուինը՝ 125–126 ղուռուշ օխան ։

Ասեղամամ ։ Խիստ քիչ կայ, բանուած ապրանքը, 990–1000 ղուռուշ կըծախսի խանթարը։

Կոտաւատ ։ Կուզվի · նաւին մէջը աւանդելու պայմանով բոլոր ծախքը վաճառողին վրայ, 55 փարայ օխան կածէ ։

Ասֆիոն ։ Ամ օրերս քանի մը սեփէթ ծախուեցաւ 57–57 ¼ ղուռուշ չէքին · պզտիկ կտոր ասֆիոնը 59 ղուռուշի տանող կայ ։

Եղան մոմ ։ Նոր փոփոխութիւն չեղաւ գիները · 5 ½ ղուռուշ օխան դիւրավաճառ է միշտ ։

Չէթ ։ Քիչ մը թուլ է · Միտիլլիի ու Ինոլէ միտի ապրանքը, նաւուն մէջը աւանդելու պայմանով բոլոր ծախքը վաճառողին վրայ՝ 205–210 ղուռուշ է խանթարը ։

Բուրդ ։ Ընշարժութեան մէջ է · չի բանուածը ըստ տեսակին 150–200 ղուռուշ է խանթարը · բանուած առաջնին տեսակը՝ 280 ղուռուշ է· երկրորդ տեսակը՝ 168–170 , Թխպոզինը՝ 170 ղուռուշ ։

Սակասնի ։ Նէպէտև քիչ ապրանք կայ · այսու ամենայնիւ խիստ թուլ է · սա օրվան արժողութիւնը ըստ տեսակին, 170–240 ղուռուշ է օխան ։

Խահվէ ։ Քիչ կայ · Ամերիգայի տեսակը՝ 600–630 ղուռուշ հարուր օխան դիւրավաճառ է ։

Շաքար ։ Ծուռ է · սա օրվան արժողութիւնը, 160–245 ղուռուշ է ըստ տեսակին ։

ՓՈՓԱԿԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Գօլիս, 5 Օգոստոս ։

Լ՚ոնտոա	115 ⅜–115½
Պիէննա	
Թրեստ	473–474
Մարսիլիա	181–179

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԹԱՆԳԻՐԱՆ ՎԵՐԾԱՆՈՒԹԵԱՆ

Սորը Արհարպեան ի արժարանին ։

Ամ Թանզիմաթին մէջ հաղար կուրկն առնլի գիրք կայ, հայերէն, գազլերէն, իտալերէն, անգլիարէն, յունարէն, ռուսերէն և տաճկերէն լեզուով · որոնց մեծ մասը Ռզմիկոս ռուսումնական յարգելիները ծախու առած են հասարակութեան արձտուկէն, և մէկ մասն ալ ազգասէր անձինք յիշատակ տըւած են ։

Յիշեալ վարժարանին աշնուամեծար ի Կրատեսուչը և բոլոր ուսումնական յարգելիները, խորհելով տեղւոյս սրբազան առաքելոյ գերապատիւ Պատրիկոս Ա՚քիպիսկոպոսին հետ՝ միաբան հաւանութեամբ որոշեցին, որ այսուհետև Թանգարանին ամենևին գիրք դուրս չելլայ ։ Ոտ՚ոյ ոմն որ կըփափագի ան գիրքերը կարդալ կամ հարկաւոր բան մը նայիլ անոնց մէջ, ինչ և իցէ ազգէ մարդ, կըլլայ ամէն օր՝ բայց ի կիրակի և տօն օրերէն, համարձակ երթալ Թանգարանը որ սահմանին տեղեակ մըն է վարժարանին մէջ, ու իր ուզած գիրքը խնդրելով գրասեղանէն, նստիլ կարդալ մինչև իրիկուն կամ որչափ ատեն ուզե կըկամի ։

Ամ գիրքերը կարդալու համար՝ ամսական կամ շաբաթական չի պահանջվիր կարդացողէն, այլ ձրի է ։

ԸՐՋԱՆՈՑ ԸՐԱՐՈՒԹԻՒՆ · Ամ Օրագիրը շաբաթը անգամ մը կը արտիվի ։

Տարեկան ստորագրութեան գինը՝ 120 ղուրուշ է կանխիկ (փեշին) · ով որ ուզէ կրնայ ստորագրիլ ։

Իզմիր՝ օրագրութեան տպարանը ։

Պօլիս՝ Եղլորդ խանը Անմ՚ճեանց Արկոփէ աղային գրատունը ։

Պուրսա՝ Ա՚ապաքճեան Ա՚ատիճոն ու Որիգոր աղայի մաղազան ։

Ադէքսանդրիա՝ Ընդազանեան Կարապետ աղային մաղազան ։

Սահիրէ՝ Եղիազարեանց մահտեսի Ադէքսան աղային գրատունը ։

Յոպպէ՝ Արապինեան աղայ Յակորին գրատունը ։

Հերսո՝ բելեան Որիգոր աղային գրատունը ։

Ի՚զմուտ՝ Պ աղազեանց Յարութիւն աղային մաղազան ։

Ակռ՝ Խասապեան Պազար աղային տունը ։

Տիարպեքիր՝ Պարօն Դամիանոսին մաղազան ։

Նաշ՚՝ Պըլըքճեան աղայ եղբարց մաղազան ։

Պաղտատ՝ Ընդհոյ առաջին Թարգման աղայ Իսահիկին տունը ։

Դարբժ՝ Շ՚իրմազանեան Ա արդանանց աղայ Պօղոսին վաճառատունը ։

Հնհվան՝ Ռաքեբեանց Մադէոս Իսային բնակարանը ։

Պոմպա՝ յարդի պարոնաց Ընդհուր որդւոց և ընկերաց վաճառատունը ։

Սինգափոր ու Պադավիա՝ յարգի պարոնաց Ուէթ եղբարց գրատունը ։

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՏԵՓԱՆՈՒՄԻ ՊԱՊՕՆԵՆ